

ՄԱՍԻԱՅԱՂԱՀԻ



DUCARDIN Sc.

ԱՐԵՏԱԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԿԵՆՅԱԴ. ՊՈԳՈՒՏ ԲՈՆԻ

ԱՆՁԱԱՍԽՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԵՍՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱԾ.

Ատենով Պարսիկները շատ ծաղկած ու անուանի եին իրենց լաւ բարոյականին ու առաքինութեանը կողմանէ : Յայտնի բան է քէ խօսքս ոչ կամրիսի , Արտաշեսի ու Դարենի նման բագաւորաց ատեններուն համար է , եւ ոչ Աղեքսանդրի յաջորդաց ժամանակին համար որ արեւելեան մեղկորեան մէջ ընկղմած՝ ամեն բան մոոցան . ոչ բարոյական մնաց քովերնին , ոչ մարդավարութիւն և ոչ ազատութիւն : Խօսքս Զրադաշտ մոզին Ժամանակին համար է , այսինքն խիստ հին ատեններուն համար : Այն ժամանակի մոզերը կրօնամոլութենէ նեռու քալեկով՝ կրջանային սէր ու համարում ստանալ , եւ ոչ թէ փողու հարստութիւն . զիտութեանց լոյսը տարածել կուգեին , ոչ թէ մարեկ անցընել . կրյուսաւորեկին զմարդիկ , ոչ թէ կայրեկին . Աստուծոյ կը խնկարկին , ոչ թէ

իշխանաւորաց . բագաւորաց պալատներէն շողբորբորիւնը նեռու կը բռնէին , ու ճշմարտութիւնը միայն կը մտցընէին նոն : Թագաւորաց իշխանութիւնը շատ մեծ էր՝ բարիք ընկու , ոչինչ էր՝ չարիք գործելու համար . միանգամայն կարգերով կանոններով ամփոփուած ու խելացի օրենքներով չափաւորուած էր . և ամեն պատանի՝ չարքաշորեամբ մեծցած , սաստկապահանց վարժապետներու ձեռք մեծցած , ծանր ծանր աշխատանքներու սովորած , Քսենոփոնի ըսածին պէս՝ հացով կարով ու խախուրով սնած , անդադար գործունեութեամբ՝ նեշտախսութեան բոյներէն նեռու մնացած , իր պատանեկութիւնը կանցընէր այն ուսմունքները սովորելու որ անոնցմով կրնար լաւ կերպով հայրենեացը ծառայութիւն պաշտպանութիւն ու առաջնորդութիւն ընել :

Բայց մարդիկ ամէն ատեն ու ամէն տեղ ծառոց պտուղներուն կը նմանին . կամաց կամաց կատարելազործուելին ետքը , խիստ քիչ ատեն կը փայելին իրենց հաստնութիւնը , անկեց եւել կը սկսին աւրուիլ ու փառի : Ամէն ազգ ալ մարդուս պէս իր ծերութիւնն ունի , միայն այս տարբերութեամբ՝ որ մարդուս անկարելի է չաւրուիլ , եւ կամ իր զարնանային գուարութիւնը նորէն ձեռք բերելը . խոկ տէրութիւններուն կարելի է , թէպէտ և դժուարին , բայ օրէնքներով ազատ մնայ աւրուելին ու փառելին . թերեւս կարելի ըլլայ նաև իրենց առաջին զօրութիւնը ձեռք ձգել :

Պարսկաստանը ապականող չարեաց սերմանիքը արդէն սկսեր էին ծիլի . նպարտութիւնն ու փառասիրութիւնը մոգերուն մէկ սկսեր էր տարածուիլ . մեծամեծները մտքերնին դրեր էին թէ պատիւնին իրենց որդուցը անցընելու համար , ցեղին ազնուութիւնը բաւական է , ինչը ու կը բուրքին հարկուոր չէ . շղոքորը մարդիկ կը նայէին որ բագաւորները խարեն ու խարխըրեն . նախանձուուները կը նայէին որ զանոնք արդիւնաւոր մարդկանց դէմ զրգուն . պատանիները դեռ ազատութիւնն ու պատերազմական քաջութիւնները կը սիրեին , բայց այս քաջութեանց համար պէտք եղած նեղած նեղութիւններէն կը փախչէին . իրենց իշխանաւորներուն հրամանները նեղանալով մը կը լսէին , եւ անոր ներնակ՝ սիրով մտիկ կը ներէին քանի մը կնամարդի ասորեստանցոց վեասակար խրատներուն , եւ ամէն տեսակ կը բուրքին ձանձրացած՝ քանի որ Քարելոնի նեղտութիւններուն պատմութիւնը կը լսէին , ախ երբ պիտի ըլլայ որ մնաք ալ անոնց հասնինք կը լսէին :

Զանազան պարուց կապերը կամաց կամաց կը բուլնային , եւ հայրենիք ու սաարհնութիւն բառերը հինումին խօսքերու տեղ դրուելու կը սկսէին : Ամէն մարդ կը նայէք որ անոնց տեղը քառը ու պատիւ բառերը գործածէ . դրսուանց , խոկ ներսուանց հարստութիւն ու զուարձութիւն :

Այն առենները կը բագաւորէք մեծին կիւրոսի պապը Քելպապատ (Աքեմենես) . այս բագաւորը սաստիկ վրեմիսնդիր էր որ նին օրէնքները պահուին , նին սովորութիւնները չվերնան , եւ ինչ տուաքինութիւններ որ իր ժողովրդեանը դրայ կուգեր տեսնել՝ անոնց օրինակը ինքը կը լսար . ինչքը միտքը իր հապատակներուն երջանկութիւնն էր . առաջան էր՝ առանց խոտութեան , զրած էր առանց տկարութեան , վեհանձն էր առանց սնապարծութեան , խնայող էր առանց ազահութեան ,

քաջ պատերազմոդ էր առանց փառասիրութեան , եւ իր ուժին ու զօրութեան հիմն արդարութիւնը դրած էր : Թագաւորական իշխանութեան հասարակ փառաւորութիւնքն ու զուարձութիւնքը մեծ բանի տեղ չէր դներ . ընդ հակառակն միտքը դրած էր թէ բագաւորութիւնը պաշտօններուն մէջ ամենեն ծանրն է , եւ թէ առանց առաքինութեան ըլլարենայ սիտի անոր ծանրութեանը դիմանալ :

Օր մը դարձաւ Սատրզ անունով մոգպետին ըստ թէ ամէն մարդ մէյմէկ պարտք ունի միայն կատարելու . խոկ ես ամենուն պարտքն ալ վրաս առեր եմ . տէրութեան գործողութիւնը ինծի յանձնուած ըլլալով , ես ազգին մարդն եմ , ուստի ժողովուրդը իմինս չէ , ես ժողովրդեանն եմ , պէտք է որ ամէն տեսակ խնամք ցուցընեմ վրան , բոլոր ժամանակս անցընեմ անոր օգտին համար . ինչ բարիք որ պակիս իրեն , խանցանքը ինծի է . ինչ չարիք որ պատանի իրեն՝ պատճառը ես կը սկսեպուիմ . մէկ ժամ մըն ալ որ պարապ անցընեմ , ազգիս զողութիւն մը ըրած կը լլամ . ժամանակս ինչպէս անցընելուս համար հաշին պիտի տամ թէ իմ առենիս մարդկանց եւ թէ ապագայ սերնդոց . չեմ կը նար երբէք մոռնալ որ իմ ամէն մէկ օրս ազգիս պատմութեանը մէկ երեսն է :

Սոկեց հասկըցիր թէ նըշափ իրաւունք ունիմ ես տրումէլու . Պարսկաստանի մէկ ամէն տեղ տկարութեան ու պականութեան նշաններ կը տեսնուին . հազար շանք ընեմ՝ այս նոյակապ շէնքը օրէ որ փառելու վրայ է , առեն սիտի գայ որ պիտի կործանի :

Զրադաշտայ զրքէն սովբած եմ որ առաքինութիւնը տէրութեանց ամբուրինն է , խոկ մոլորինները անոնց բանդումն են : Բայց դուն , ով իմաստունդ մոգպետ , զուն որ աւելի առեն ունիս ամէն բան հանդարտութեամբ մատծելու եւ անով ինծմէ աւելի կը նաս ձշմարտութեան մօտենալ , դուն որ լաւ կը նամշնաս թէ Արմել (չար դեր) ինչ զենքերով մեզի մնաններ կը նասցընեն , եւ մեծն Արմիզդ (բարեյն պատճառը) ինչ միջոցներով բարիք կը նեն , դուն լսէ ինծի կադաշեմ , թէ ինչով կը նամ ուզած բարեկարգութիւններս ի զօրծ դնել : Ախտից եւ մոլութեանց մէջ որն է ամենէն աւելի տարածուածը , ամենէն աւելի մնագանութիւնը՝ երշանկութիւնը փացըննողը . մէկ խօսքով , կուգեմ հասկընալ թէ որ մոլութիւնն է որ մէկալնոնց աղբիրն է , ուստի եւ պէտք է որ անոր դէմ

շտկենք բոլոր մեր ջանքն ու աշխատանքը :

Տէր արքայ, ըստ Սատրդ, ինչպէս որ Մինք ասուածը աշխարհն իր լուսովք կըլուսաւորէ, այսպէս աղ մեծն Ռմզիզդ իր իմաստութեամբը քո միտքդ կըպայծառացընէ. Եւ թէ որ քեզի յաջորդող բազաւորները քեզի նման ըլլալին, հարկ չէր ըլլար որ ըստ նին սովորութեան՝ պալատի իշխաններէն մեկը ամեն առաւօտ երրար զիրենք արքնցընէր ու ըսէր թէ « Ելիր, որ Ռմզին քեզի յանձնած պաշտօնն ու պարտքերը լաւ կատորելու նայէ : »

Բնութեան մեծամեծ զաղտնիքներուն ամենն ալ գիտես. գիտես որ այս աշխարհն նրապարակ մըն է՝ ուր անդադար կըպատերազմին իրարու հետ խաւարն ու լոյսը, չարն ու բարին, մոլորինն ու առաքինութիւնը : Բարեբարոյ բազաւորին կեսնիքը անդադար պատերազմ է ընդդեմ մոլորին անդադար զարտարութիւնը, բայց փուճ տեղը կըպատերազմի՝ թէ որ բոլոր ոյժը անոնց ամենուն աղբիւրն եղած մոլորին դէմ չդարձնէ :

Մարդկային ազգը քանդող սկզբունքներուն զատը այնպէս խառնուած են զինքը պահպանող սկզբանց նետ որ շատ ճարտարութիւն եւ մեծ խոնհմութիւն պէտք է՝ որպէս զի անոնց զարնեմ ըսկուլ՝ ասոնց վնաս չհասցընեա : Ամեն բանի մէջ զգուշանակու կտորը չափազանցութիւնն է. խիստ քիչ առաքինութիւն կայ որ չափազանցութեան երբալուն պէս մոլորին չդառնայ. քիչ մոլորին ալ կայ որ երես չափազանցութիւնը վրայէն մերցընեա՝ տակը առաքինական ու օգտակար բան մը չգտնեա. օրինակի համար, ազնուական մտածութիւնները թէ որ չափազանցութեան տանիս, ոյժդ բոնութիւն կըդառնայ. բարի նախանձը՝ չար նախանձ. գրասիրութիւնը տկարութիւն, քաջութիւնը յանդզնութիւն, մինչև չափազանց արդարութիւննանգամանիքաւութիւն կըդառնայ : Դարձեալ, թէ որ կիրքերը չափառքիւն տեղ ուզես ջնջել մերցընեա, և ազանութեան դէմ սաստիկ ատելութիւն ունենալիդ՝ հարատութեան փափաքը բախորովին մարեկ ուզես, ամեն տեսակ ճարտարութիւն կըմեռցընեա. թէ որ ինչ և իցէ փառամոլորթիւն մերցընեա ուզես, նեաք մէկտեղ այն ազնիւ փառասիրութիւնն ալ կը ջնջես՝ որով մեծամեծ գործողութիւններ կըկատարուին, եւ մեծամեծ մարդիկ՝ մեծամեծ հանձարներ գուրս կեցին :

Երես կարելի ըլլար՝ բարձութիւններն ու նեշտորթիւնները չափաւորելու տեղ՝ աշխարհին

երեսէն մերցընեա, մարդս կենաց վրայ ունեցած անոյշ սէրը կըկորսընցընէր . նոյն խոկ հայարտութիւնն անգամ թէ որ չափազանց կերպով վար գարնուի, մեծապէս վնաս կընէ այն վսեմ ու օգտակար զգացման՝ որով ամեն մարդ իր պատիւը կըճանչնայ, գերութիւնը կատէ եւ ազառութեան պաշտպանութիւն կընէ :

Սպա ուրեմն հարկ է որ օրենսդիրը, խրատատուն, բազաւորը, արեւելքի իմաստունոց մեկուն՝ այսինքն Կոնֆուկիոսի պէս՝ միշտ այն միջին տեղը փետուկ յորում է ճշմարիտ իմաստութիւնը. մարդկային խառնափնդոր կիրքերուն վրայէն վնասակար կտորները միայն մերցընէ, և անոր ներհակ՝ ինչ աղէկութիւններ որ կան անոնց մէջ՝ մասնաւորաց երջանկութեանն ու հասարակաց բարւոյն ձեռնոտու՝ ծաղկեցընէ :

Թէպէտ եւ այսպէս մեր ամեն յատկութիւններն ալ խառն են ի բարւոյ եւ ի չչարէ, սակայն այս ալ ճշմարիտ է թէ մեկ մոլորիւն մը կայ՝ Արմմին չար ծնունդ՝ որ մեկակ ամենուն աղբիւրն է եւ բոլոր առաքինութիւններն ալ կըթունաւորէ : Այս աշխարհաւեր մոլորիւնը չար զիւին իրաւցընէ յուռութունքն է. անով է որ իր վնասակար գօրութիւնը կըրանեցընէ : Եւ այս գարշելի մոլորիւնը անձնասիրութիւնն է, անիկայ է մի միայն պատճառ մարդկանց արուելուն եւ ազգաց ու ժողովրդոց մեռնելուն :

Ռմզիի մեծ կատարելութիւնն է միաբանեկ հաւաքել ու կարգաւորել, անով կենդանութիւն տայ .

Արմմին վարպետութիւնն է բաժնել՝ քակտել, ու անով մեռցընել :

Բարւոյն պատճառը ամեն բան մասնաւորաց վրայ ամփոփելու կաշխատի :

Չարին պատճառը ամեն բան մասնաւորաց վրայ ամփոփելու կաշխատի :

Մէկուն նպատակը կարգ ու կանոն է, մէկակինք անկարգութիւն :

Բոլոր աշխարհքս պահպանողը, բովանդակ շնչաւորաց կենդանութիւն տուողը՝ մեկ սկզբունք մըն է միայն, այսինքն Ռմզիին անոնց ամեն մասանցը մէջ զրած համաձայնութիւնը, որով ամենքն ալ կըդիմն դէմ ի մէկ կեդրոն մը հասարակաց, մի եւ նոյն վախճանին կըծառային :

Որ եւ իցէ արարած այն առենք միայն կաւրուի՝ երբ որ զինքը բաղկացընող կտորները նոյն նպատակին դիմելին կըդադրին, ու չեն կրնար հասարակաց բարւոյն եւ իրենց զոյութիւնը պահ-

պանելու աշխատիլ. ուստի բաժանմամբ ամեն բան կրփանայ .մարդիկ բարոյական անձնասիրութեամբ, ժողովուրդը այ քաղաքական անձնասիրութեամբ կըկորսուին :

Ո՞ր բանն որ ընդհանուր կարգաւորութեան համաձայն է՝ առաքինուրիւն է. ինչ որ անկեց կընեուանայ, ինչ որ անոր վնաս ընել կուզէ՝ մոլորիւն է. և կարելի է բարոյական սանդուղք մը շինել՝ ինչպէս որ պէաք է աստիճան աստիճան բաժնուած, ամենէն զերազանց առաքինուրենէն սկսելով մինչեւ ամենէն վնասակար մոլորիւնը :

Թէ առաքինուրիւնները եւ քէ մոլորիւնները որչափ աւելի որ մօտենան կամ նեռանան արարչական գօրութենէն, ամենայն բարութեանց աղբիւրեն, հասարակաց կարգաւորութենէն, մեկ խօսքով՝ Ռմզդի իշխանութենէն, այնչափ յստ շարուած կըլլան իրենց տեղերը :

Այն բարերար հոգին՝ առաքինուրեանց մեջ ամենէն զերազանցը՝ այսինքն հասարակաց սէրը անհուն կերպով մը ունի. այս հասարակաց սէրը իր խօսքուրիւնն է, ինչպէս որ Արհմին խօսքուրիւնն ալ անձնասիրութիւն է...

Այսպէս ալ առաքինուրեանց մեջ ամենէն աւելի մեր միտքը բարձրացընողն ու մեր հոգին վառողը այս ընդհանուր բարեկարգութեան ու մարդկութեան սէրն է. բայց քիչ մարդ կայ որ այն զրեք աստուածային կատարելութեան աստիճանին հասնի... Ուստի և ամեն տեղ մեյմեկ կիսաստուած սեպուեցան այն դիւցազունքն որ իրենք զիրենք ամեն տեսակ վտանգի մեջ կըդնէին՝ որպէս զի հրեշներն ու աւազակները աշխարհս երեսէն վերցընեն. այն իմաստուններն որ բնութեան գաղտնիքները հասկընալու ետեւէ կըլլային՝ որպէս զի զմարդիկ կերակրեն, կրեն, լուսաւորեն, վարժեցընեն մեկմեկ սիրելու, իրարու հետ միաբանելու, և բռնուրեան տեղը արդարութիւն բանեցընելու :

Ուր եր քէ մեր հին սկզբունքներէն չնեռանայնք, ու բաղդն ու յաղուրիւնը մեյմեկ աստուածներու տեղ դնենուս՝ գրասիրութիւնն ու առաքինուրիւնը մեյմեկ երկնային եակներ համարենք, և այն խելացի ու խոնարհամիտ մարդկանց միայն ընծայէինք մեր պատիւներն որ աշխարհքէ աշխարհք կերպան՝ օգտակար գիւտեր գտնելու եւ տարածելու, մարդկանց միանկը լաւցընելու, աղքատանոցներն ու հիւանդանոցները բարեկարգելու համար, և մինչեւ այն մարդկանց

բնակարանը առողջ ընելու որ սխալմամբ կամ չարութեամբ յանցաւոր գտնուելով՝ ըստ օրինաց դատապարտուած են բանտ դրուելու. անոնց ալ սխալմունքն ու չարութիւնը որչափ անզամ իրարու նետ կըշփորեն մարդիկ :

Թէ որ մանկանացուք այսչափ պակասաւոր ըլլային ու կարող գտնուեին այս պարզ ու գերագոյն առաքինուրիւնը ձանջնալու, սիրելու և ի գործ դնելու, հասարակաց սիրոյն գօրութեամբը բոլոր մարդկային ազգը կըլլար մի միայն ժողովուրդ, մի միայն օրենքի տակ, և աշխարհս արիւնլուայ չեր ըլլար անմիաբանութեամբ ու պատերազմով որ անձնասիրութեան ըերած սոսկալի պատիժներն են :

Բայց գեշը այն է որ մենք այլ եւ այլ ազգեր բաժնուած ենք. ամեն ազգ մեյմեկ զատ զատ եակ՝ մեյմեկ քաղաքական մարմին ձեւացեր է. ուստի առաքինուրեանց մեշտն երկրորդը միայն, այսինքն հայրենասիրութիւնը կըլլարմարի իրեն, և առանց անոր այլ եւ այլ մասերը իրարու հետ չեն կապուիր, ազգին պահպանութեանը համար չեն աշխատիր, զինքը գօրաւոր, երջանիկ ու կենդանի չեն ըներ :

Այս զգացմունքը, որ ուրիշ ազգաց նայելով՝ արդէն անձնասիրութիւն մի է, ամեն մեկ ազգի համար առաջին առաքինուրիւն կըլլառնայ :

Քանի որ այս սրբազն կրակը վառ է, ազգը ազատ, գործունեայ ու գօրաւոր կըլլայ. ամեն տեսակ անձնական շահերը հասարակաց օգտին հետ կըխառնուին. ամեն մարդ օրենքը ամուր կըրոնէ՝ իրրե կամք հասարակաց. հասարակաց հաւանութիւնը անսահման ոյժ եւ կարողութիւն կուտայ տերութեան՝ որ ամենաւ կարծեացը համաձայն կերպով կըլլարուի, և անիրաւութիւնը չկրնար՝ ոչ մեծամեծները մոլորցընել, և ոչ ժողովրդոց վրայ բռնուրիւն բանեցընել, երբոր մեկ մարդու մը միայն եղած անիրաւութիւնն ալ ամեն մարդ կըզգայ ու կըցաւի : Այն ատեն հասարակաց ինքնիշխանութիւնը անխախտելի կերպով կը հաստատուի, և զրոի ոյժ մը չմնար որ կարող ըլլայ անոր վնասել՝ երբ որ նշան մը տրուելուն պէս՝ անոր պաշտպանութեանը կըդիմեն՝ ոչ միայն գօրքը, այլ եւ ամբողջ ժողովուրդ մը :

Այս օգտակառ սկզբունքով, այս հասարակաց առաքինուրեամբ, այս հայրենասիրութեամբ է ահա որ Պարսիկները մինչեւ նիմա երջանիկ, գօրաւոր ու պատուաւոր են, իրենց ազատու-

բիւնը պահեր են ներսէն, իրենց ապահովութիւնն ալ դրսի քշամիներէն. ասով իրարու նետ կապուած՝ կրցէր ենք այնչափ զօրանալոր Ակիւրացիները վաներ, Ասորեստանեայց դէմ կեցէր ու Մարաց յաղըէր ենք... :

Քանի մը ազգեր կան, ինչպէս Եզիպտացիքն ու Հնդիկները, որ առանց հայրենասիրութեամբ վառուած ըլլալու ալ ազգութիւննին չեն կորսընցուցած, մանաւանդ թէ առժամանակեայ փայում մըն ալ ունին : Բայց այնպիսի ազգաց վիճակը խեղճ, քշուառ ու անստոյդ է : Իրենց կենդանութիւն տուրդը հասարակաց հոգին չէ, հասա այլ և այլ կարգի, աստիճանի և վիճակի հոգին է... :

Երբոր հասարակաց հոգին ազգի մը մէջէն օրէ օր կըպակսի և հայրենասիրութիւնը կըմարի, այն ազգը կրնայ դեռ իր խեղճ վիճակովը քաշ գալ՝ քանի որ ընտանեկան հոգին անոր մէջ քիչ մը քարոյական զօրութիւն ունի . բայց բանը հոն հասնելին ետև՝ շատ դժուար է որ վերջին աստիճանի անձնասիրութիւն մը վրայ չհասնի ու ազնուական զգածմունքներուն մնացորդներն ալ չփացընէ : Տէրութիւն մը իր ամրութեան կապը կորսընցնելին ետև պէտք է որ կործանի. զատ զատ մնացած գերդաստանները չեն կրնար իրենք զիրենք պաշտպանել, ամենքն ալ գերութեան ու անարգութեան մէջ կիյնան . և ուր օր հասարակաց առաքինութիւնը կըդադրի՝ հոն քիչ ատենէն մասնաւորաց առաքինութիւն ալ չմնար :

Երբոր ազգ մը այն աստիճանի խեղճութեան մէջ կիյնայ որ ոչ հասարակաց սէր կըմնայ, ոչ հայրենասիրութիւն, ոչ հասարակաց օգուտ, ոչ միաբանական հոգի և ոչ ընտանեկան հոգի, չար հոգեոյն յաղրանակը կատարեալ կըլլայ. բարի հոգեոյն միացուցած բաներուն ամենն ալ քաղաքական անձնասիրութեամբ բանուած կըզտնուին . . . :

Ասոնք են անա, տէր արքայ, անձնասիրութեան սոսկալի վնասները . կըտեսնես որ այս մոլորիւնը ամենեն աւելի գէշն է, և այս աշխարհաւեր հրեշին դէմ պէտք է շտկես բոլոր ոյժդ :

Աղէկ որ դեռ պատճառ չունինք վախիւալու թէ. պիտի յաղրութինք անկէց . բայց հիմակուընէ

այ սկսէր են մէջերնիս անձնասիրութեան ծիլերը տեղ տեղ տեսնուիլ. ուստի պէտք է փորբանք որ ջնջենք վերցընենք զանոնք : Եեւը առանձնական շահը զէնք առեր է իրեն՝ զմեզ կործանելու համար . նոյն զէնքը մենք ձեռք առնունք՝ ինք-զինքնիս ազատելու համար . անոր դէմ զարձուր դուն ալ իր զէնքը, և ամենայն առանձնական շահները հասարակաց շահուն հետ միացուր :

Դու ձեռքդ է ամեն բան. վարձատրութիւն, պատիժներ, պատիւ, պարսու, ամենն ալ բազաւորական արոռէն կելլեն . ճարտար բազաւորը ինչ որ ուզէ կրնայ ընել. բայց պիտի նայի որ լոյսը տարածէ, չէ թէ մարէ, և հասարակաց հոգին ոչ երէ արգելք՝ ալ իրեն հաստատութիւն ու նեցուկ սեպէ . . . :

Քեյզապատ Սատրզին խրատը պահեց, հասարակաց կարծիքը զօրացուց . անով իր հպատակաց բարձիքը զորացուց, ազատութիւնը զօրացուց, բազաւորութիւնը հաստատուցուց, և անձնասիրութիւնը անարգուցուց : Տևան Պարսիկներն որ իրենց զօրութիւնը օրէ օր աւելցաւ, և մեծն կիւրս այնպիսի ազատ ժողովրդեան մը զլուխ կեցած՝ տէր և օրենսդիր եղաւ Ասիոյ :

Իմաստութեամբ տէրութիւններ կըկանգեռուին, հասարակաց հոգւով կըպահպանուին, անձնասիրութեամբ կըկործանին :

ՍԼԿԻՒԹ :

Ազգի մը մէջ հասարակաց խեղճութիւնը հրչափ որ շատ ըլլայ, հասկըցիր որ անձնասիրութիւնն ալ այնչափ աւելի տիրած է մէջը :

Եսութեան գարշելի մոլութիւնը մասնաւորաց ու ընկերութեանց ամենեն աւելի վնասակար պակասութիւնն է :

ՍԹԱԷԼ.

Անձնասէրը ոչ ումենք սիրելի կրնայ ըլլալ . ապա ուրեմն անձնասիրութիւնը բարոյական անձնապանութիւն մի է :

ԿԱՍԹՈՒ